



Երևան, 10 Յունիս, 2023

Տերության Ալոգ

(Միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, քուր ինձ իմասպութիւն կբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 37

ԶԱՐԵՐՈՒԽ ՈՒ ԲԱՐԻՆԵՐՈՒԽ ՎԱԽՃԱՆԸ

Ամբարիշվոր արդարին դէմ դաւ կը նիւթէ՝

անոր դէմ իր ակրաները կրճպելով:

Տերը կը ծիծաղի անոր վրայ,

որովհեք գիտէ թէ մօպ է անոր կորուսփին օրը:

Ամբարիշվոները իրենց սուրերը կը քաշեն, իրենց աղեղները կը լարեն՝
նեղահարելու համար աղքաղն ու քաւորը,

սպաննելու համար ուղիղ վարքով ապրողները:

Սակայն անոնց սուրերը իրենց սիրվոր պիտի մխուին,

աղեղները պիտի կոդրին:

Արդարին ու նեցած քիչը աւելի լաւ է,

քան ամբարիշվոներու մեծ հարսփութիւնը.

որովհեք Տերը պիտի խորպակէ ամբարիշվոներուն բազուկները,

մինչեւ նեցուկ պիտի դառնայ արդարին:

Տերը անձամբ հոգ կը փանի անոնց՝

որոնք անբիծ կեանք կը վարեն.

անոնց ժառանգութիւնը յախփենական պիտի ըլլայ:

Անոնք ամօթով պիտի ջմնան, երբ չար ժամանակներ գան.

սովոր օրերուն՝ լիով պիտի յագենան:

Սակայն ամբարիշվոները պիտի կորսուին.

Տիրոջ թշնամիները պիտի ըորնան՝

արօքավայրի ծաղիկին պէս, եւ ծուխի պէս պիտի քանան:

Ամբարիշվոր փոխ առածն իսկ չի վերադարձներ,

մինչ արդարը կու փայ՝ ողորմած ըլլալուն համար:

Անոնք որոնք Տիրոջ կողմէ կօրհնուին՝ պիտի ժառանգեն երկիրը,

իսկ անոնք որ անոր կողմէ կանհծուին՝ պիտի կորսուին:

Տերը ինք կամրապնդէ մարդուս քայլերը,

երբ կը հաւնի անոր ընթացքը:

Նոյնիսկ իյնալու պարագային՝ զեւիխն ինկած չի մնար ան,

որովհեք Տերը ինք անոր ձեռքէն կը բռնէ:

Երիքասարդութենէս մինչեւ այս ծեր փարիքս

չփեսայ արդար մարդ մը՝ Ասքուծոյ կողմէ լքուած,

կամ անոր զաւակները՝ որ հաց կը մուրան:

Արդար մարդը ամէն օր կողորմի եւ փոխ կու փայ,

եւ իր զաւակները օրինութիւն են իրեն:

ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ՀՀ

ՍԱՂՄՈՍ 37

ՉԱՐԵՐՈՒՆ ԵՒ ԲԱՐԻՆԵՐՈՒՆ ՎԱԽճԱՆԸ 37:12-26 (Շար.)

Շարունակենք Սաղմոս 37:12-26 հմբ: Այս տեղ կը տեսնենք ոչ միայն ամբարիշպին անօրէնութիւնը, անոր զարդուղի ծեւերով յաջողութիւն ունենալը, այլ նաև արդարին դէմ անոր վարմունքը, երբ անիկա դաւ կը նիւթէ արդարին դէմ: Ծննդոց գիրքը յստակօրէն մեզի կը ներկայացնէ թէ ինչպէս երկու եղբայրներու միջև ինչպիսի վիճակ սպեղուեցաւ երբ Արէի զոհը ընդունեցաւ, իսկ Կայէնինը՝ ոչ: Կայէն ինչպիսի մփածումներ ունեցաւ, դաւադրութիւն, թշնամութիւն, մինչեւ իսկ սպաննելու ծրագիր: Սա կը նշանակէ, որ առաջին իսկ օրէն սկսեալ ամբարիշպին յշնամական կեցուածքը արդարին նկարմամբ: Սակայն, անոր դիմաց Ասպուած կը ծիծաղի անոր վրայ, որովհետեւ անոր օրերը մօքեցած են կորուսպի: Եւ ինչ ծրագիր ալ ունենան այդ բոլորը ի վերջոյ իրենք գիրենք պիտի վնասեն: Այս մի գուցէ ժամանակաւոր վնաս հասցնեն արդարին, բայց աւարտին, ի՞նչ, եթէ ոչ իրենց իսկ կորուսպի:

Հետաքրքրական համեմապական մը կ'ընէ Դաւիթ ըսելով, թէ արդարին ունեցած քիչը աւելի լաւ է, քան ամբարիշպներուն մեծ հարապութիւնը, որորվիետեւ Տէրը պիտի խորպակէ, մինչ նեցուկ պիտի կանգնի արդարին: Մէկ այլ ուրիշ պարագայ մը որ կրնանք զայթակողի, շափի քիչի: Բայց տեսէք Սաղմոսերգուն կը վստահեցնէ, որ քիչ ունենալը պէտք չէ որ ինդիր ըլլայ, մանաւանդ երբ ամբողջական վստահութեամբ գիրենք ու պէտք է ըստ այնմ ունենանք գիրպակցութիւնը, թէ Տէրը ին անձամբ պիտի հոգայ մեր պէտքերը, ինչպէս առիթով մը Քրիստոս պիտի ստրվեցնէր ըսելով. «Դիկեցէք երկինքի թունները կամ դաշփի շուշանները, թէ ինչպէս Տէրը հոգ կը տանի, որքան առաւել եւս անոնց նկարմամբ որոնք անբիծ կեանք կապրին»: Չնայած Քրիստոս պիտի ըսէ, Ասպուած Իր արեւը կը ծագեցնէ թէ արդարին եւ թէ մեղաւորին, անձեւը նոյնակ: Բայց ամբարիշպը ինք չանդրադառնար որ այդ բոլորը Ասպուծոյ կողմէ պրուած բարիքներ են: Մինչ արդարը փառք կու տայ իրեն: Ահա այդպիսիներուն ժառանգութիւնը յաւիպեան պիտի ըլլայ: Առաւել եւս անոնք ամօթով պիտի չմնան ոչ սովոր ժամանակ ոչ ալ չար օրերուն, որովհետեւ վստահ են, որ Տէրը գիրենք պիտի յագեցնէ: Պօղոս Առաքեալ պիտի Ասպուծոյ յուսացող սրբերը ամօթով պիտի չմնան: Մինչ ամբարիշպները պիտի կորսուին, ինչո՞ւ, որովհետեւ անոնք իրենց յոյսը դրին իրենց դիզածին, իրենց բազուկին: Սիրելիներ, չի նշանակեր Ասպուծոյ ամողջովին վստահիլը ուրեմն մենք անպէտք ենք, որ յաճախ մարդիկմ կը ըսեն, «Ասպուած մարդուս խելք դուեր է», այդ ճիշդ է, սակայն այդ խելքը ասպուածային իմաստութեամբ գործածելու: Երկրորդ, գիրպակցութիւնը ունենալու, որ ինչ որ ունինք, Ասպուծոյ կողմէ պրուած բարիքներ են, որուն համար շնորհակալութիւն յայգնելու: Եւ ոչ թէ ամբարպաւանօրէն այնպէս մը կարծելու թէ այդ բոլորը մենք ըրինք, մեր ձեռքի գործը: Այս, մեր ձեռքի գործը, սակայն եթէ Ասպուած այդ ձեռքին ոյժը չփայ, այդ միտքին իմաստութիւնը չփայ, մեզի պրուած այդ բարիքները օգրագործելու ամբարշպութեան եւ ոչ թէ բարիքի:

Տակաւին, ամբարիշպը իր փոխ առածը չի վերադարձներ: Նախ որմէ խոփ առած է, եւ որուն դարձնելու: Ցաջորդ համարը աւելի յստակ կը դարձնէ միտքը: Արդարը կու տայ, ողորմած ըլլալուն համար: Փոխ առած Ասպուծմէ, որովհետեւ Ասպուած է դուռը այս բարիքները, եւ մենք այդ բարիքները ինչ ընելու ենք, եթէ ոչ վերադարձնելու, եւ ինչ ձեւով ողորմութիւն դալով: Քրիստոս պիտի ըսէ, «Եղէք ողորմած ինչպէս ձեր երկնաւոր Հայրը ողորմած է»: Ասպուած երբ ինծի կու տայ, կը նշանակէ ինծի կողորմի: Իսկ ես ինչպէս կը վերադարձնեմ, ուրիշին ողորմելով: Նմանելու իրեն: Եւ ահա այդ ընելով ասպուծոյ օրինութիւնն է որ կը սպանամ, եւ կը ճառանգեմ երկիրը: Տեսէք դարձեալ ակնարկութիւն երկիր ժառանգութեան: Այս երկիրը որ Ասպուած խոսքացաւ: Իսկ օրինութեան հակառակ՝ անէծք եւ կորուսպ:

Ուրիշ խոսքում մը, որ Տէրը ինք կամրապնդէ մարդուս քայլերը, եւ անիկա Ասպուծոյ կողմէ հաւանութիւն կը գիմնէ: Նոյնիսկ եթէ ինչպէս պարագայ ըլլայ, գերին ինկած չի մնար ու չի ճգեր, որովհետեւ Տէրը անոր ձեռքէն կը քոնէ: Այսինքն՝ կրնանք պարագաներու մէջէն անցնի ուր կրնանք գլորի, սայթաքի, բայց Տէրը ինք մեր ձեռքէն բռնած թոյլ չի տար որ ինկած մնանք: Ահա կու գայ վկայութիւն մը դալու եւ իր ականապեսի վկայութեամբ ըսելու, որ ահա երկար տարիներ ապրած օր մը չէ տեսած, որ արդար մարդ մը Ասպուծոյ կողմէ լքուած ըլլայ, կամ անոր գաւակները՝ հաց մուրան: Նախ այս վկայութեամբ ցոյց կու տայ Ասպուծոյ խոսքումին գործնականացումը, որ եթէ Ասպուած

խոսքացեր է օրինել, պահել, ուրեմն՝ կօրինէ ու կը պահէ: ոչ միայն անձը, այլ նոյնիսկ անոր զաւակները: Արդար մարդը ամէն օր կնղորմի, այնպէս ինչպէս Տէրը Ինք ամէն օր կնղորմի: Ահա արդարին մարդուն զաւակներն ալ իրեն համար օրինութիւն են: Գիտէք ժողովրդային ասացուածք կայ, «Երբ զաւակները կիրթ են, յարգալից են» ծնողներուն համար մեծ հարսփութիւն են, օրինութիւն են:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈԹ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Ամէնասուրբ Երրորդութիւն, առու աշխարհիս խաղաղութիւն:
Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալքայութիւն:
Արի Աստուած Հարոյն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի զիշերի,
ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարհ,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.
եւ ողորմեա' քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: